

Յուն. 6-ին ծննդեան և Մկրտութեան օրը վահքի մայր եկեղեցում հանդիսաւոր պատարազից յետոյ, որ մատոյց դեր դէորդ արքեպիսկոպոսը՝ Հայոց հոգեորականութիւնը հանդիսաւոր թափօրով, որի զլուխն էր անցել Վեհաբառ Կաթուղիկոսը՝ զիմեց զէպի կուր գետի վերաց բազմած «Յորդանան»ը, ուր և կատարուեցաւ Թրօրհնեաց հանդէսը Թիֆլիսի տասնեակ հազարաւոր բնակչները հաւաքուած էին գետի երկու ափերում, Միքայէլեան կամրջից ներքեւ և վերև, Հայոց և Ռուսաց Յարդանանի շուրջը: Նորին Ս. Օծութեան ներկայութիւնը, որ չնայելով իւր տկարութեան ամենայն սիրով համել էր մասնակցել հանդիսին, առանձին իմ շուք էր տալիս նորան, որ ինչպէս յայսնի է ոչ մի տեղ այնպէս փառաւուր կերպով չէ կատարուած ինչպէս Թիֆլիսում: Խաչը ջրից հանեց Թիֆլիսի քաղաքազուխ Պ. Գ. Եւանդուլեանցը: Հանդէսը վերջանալուց յետոյ Վեհաբառուած ըստ սովորականին նախաճաշ էր պատրաստուած տօնը չնորհաւ որողների համար:

Յունուարի 13-ին երեկոյեան ժամը 4-ին Նորին Վեհաբառութիւնը շրջապատուած հոգեորականներով և երգեցիկ խմբով իջաւ վեհաբանից վահքի մայր եկեղեցին և Յովհաննէս Մկրտչի նախատօնակին ներկայ եղաւ:

Նորին Ս. Օծութեան Անուանակոչութեան օրը, յուն. 14-ին, վահքի մայր եկեղեցում հանդիսաւոր պատարագ մատուցուեցաւ և Վեհաբառ Հայրապետը մի համբիշք քարոզ խօսեց: Եկեղեցական հանդէսը վերջանալուց յետոյ Նորին Ս. Օծութիւնը բազմաթիւ անձանց շնորհաւորութիւններն ընդունեց: այցելեցին ի միջի այլոց Թիֆլիսի կոմինդանտ գեն. մայօր Ռիյակը, ոստիկանսապետ պ. Մաստիցին, ամբողջ հոգեորական զասը, Թիֆլիսի քաղաքազուխ պ. Գ. Եւանդուլեանցը, Ներսիսեան գպլոցի հոգաբարձուներն և ուսուցիչները և այն: Նոյն օրը Մետեխի բանահրանտարկեալներին ճաշ տրուեցաւ Վեհաբառ Հայրապետի հաշուին, որ զորա համար 100 ր. էր նուիրել՝ այդ բանահր Հայոց եկեղեցու մէջ զանուազ Ս. Շուշանիի զամբարանին ուխտի ելած ժամանակ:

ՄԱՏԵՎՈՐԻ ՄԱՅՐ ԱԹՈՈՈՈՅ.

- Մայր Աթոոի մատենագարանի համար շնորհակալութեամբ ստացել ենք՝
1. «Արագան պատարագամատոյցք Հայոց, ի Հ. Յավելիայ Վ. Գամթքնեան, Հրատ. ի Հ. Յակոբոս Վ. Տաշեան, Վիեննա. 1897. Պ. Յավելիմ Զարարացածինիցից:
 2. Մկրտիչ Էմինի երկասիրութիւնները Հայոց լեզուի, գրականութեան և պատմութեան մասին (1840—1855 թ.). Մուկուա. 1898:— Լուսաւեան ձևականացնելու համար առաջարկած էլեկտրոնային գործառութեան մասին:
 3. Յովհաննէս Մալիսաւան—Հորուա Մորու 1. Թիֆլիս 1898. Հեղինակից:
 4. Առի բարեկամ: Եփիմերտէ—երազագիրը. Բ. տպա. Գրեգոր Քահանայ Մանդակունուց, Մատենաց պատմութեան առաջնական գործառութեան մասին:

Գ. Վ. ՅԱՎՈՒԹԵԱՆ.

Հասցեն Եւ Մոնաстыրեկա Բիբլիոտեկ. Թշմաձին.

Տ Ա Ճ Կ Ա Հ Ա Յ Ք.

Ս. Պատրիարք Հայրը զրեց գաւառային առաջնորդաբաններուն, որ իրենց վիճակին մէջ զըտնուած օտար որբանոցներու որբերը յառաջիկաց Շնորհակալութիւն առթիւ եկեղեցի բերուելու և խոստովանութեան ու Ս. Հաղորդութեան մասնակից ընել տալու համար ամէն հոգածութիւն ի գործ գնեն:

—Մարաշէն կը զրեն Պատրիարքարան թէ տեղոյն որբանոցի որբերուն թիւը 80ի բարձրացած է, Պատրիարքարանէ զրկուած նպաստին համար շնորհակալութիւն կը յատենեն, և որբերուն համար զպոցական զասազիրը կը ինդրեն: Ս. Պատրիարք Հայրը յանձնաբարեց նորակազմ Գրենական յանձնաժողովին որ առաջին առթիւ Մարաշի որբանոցէն ուղուած զիբքերը զրկուին:

—Մուշի հնովմինկանեները ու բողոքականները. — Մշց մէջ Ընդամենը կան 30—40 կաթոլիկ ընտառները որոնք ինչպէս կը կարծուի, 1—1½ դար առաջ զատուած են եղեր Մայրենի եկեղեցին, Անին իրենց յատուի եկեղեցի մը, հիմնարկուած 1888-ին, Եկեղեցւոյ զիմաց, նոյն փողոցին մէջ,

ունին գեղեցիկ Առաջնորդարան մըն ալ միակ նոր շենքը Մուշի մէջ զոր հիմնել տուած է 1886 ին Տ. ճամբեան Գերապահառը:

Աեզրուեն գուրս ու գաշտին մէջ հայրեակ երեք գիւղեր ևս կաթոլիկ եկեղեցւոյն կը պատկանին որոնք են՝ սորչէն 300—350 տնուոր, Առին՝ 200 և Օզունք՝ 60—70, Առնց հոգեոր մատակարարութիւնը կը կատարեն Վեհետիկի Ս. Պաղարու վանիքի մէջ ուսում ստացած չորս քահանայ—վարդապետներ:

Այս գիւղացիներն ալ աւանդութեան մը համաձայն, Մշց ս. Առաքելոց վանիքի, որոյ թեմն են եղեր՝ նուիրակ գարգապետին ու վանահօր հետ կրօնական վէճի մը պատճառաւ, որոնց յիշեալ եկեղեցականները տեղի տուած են եղեր, ստիպուեր են դիմել Հովովէական գաւանութեան, հաղիւ երկու դար առաջ, որմէ անդին սոյն գաւանութեան յարովներ երբեք չեն գտնուած Մշց ս. Կարապետի թեմերու մէջ, ինչպէս հիմն ես, նշանակուածներէ դատ, ուրիշներ չկան:

Մեր կաթոլիկ աղքայինները կեզրոնին ու գիւղերու մէջ ունին 2—3 նախական վարժարաններ, որոնց կրթական վիճակը տակաւին նախանձելի լլ-լուէ հեռի է,

Մշց կաթոլիկ առաջնորդութիւնը կը տարածուի Պիմլիսի և Վանայ կուսակալութեանց ներքեա գտնուած բոլոր կաթոլիկ Հայերու վրայ, ևթէ այսուհետեւ Վանը առանձին թեմ մը շկազմէ:

Հայ բողոքականները հոս, հաղիւ 15—20 ընաանիք կը կազմեն, անոնք ալ ունին սակայն բողոքականութեան հետեւողներ, հայ կաթոլիկներուն նման, ամփոփուած են միայն գաշտիս Մպունք, Դեբբէվանիք և Հաւատուորիկ երեք գեղերու մէջ, ուր ունին ժողովարան և քարոզիչներ, որոնց պէտքերը ու թոշակը կը հօգացուին Պիմլիսի Ամերիկան Միսիոնարներու կողմէ, որոնց հոգեոր հոկողութեան ներքեք կը գտնուին:

Քաղջին մէջ, իր կեզրոն՝ ունին մասնաւոր շենք մը, որոն յարակից մասերուն մէջն է ժողովարանը, քարոզիչ բնակութեան յարկեր և վարժարանը, ուր կը պաշտօնավարէ բոլորական օրիուդ մը 30—40-ի չափ սւասանողուհիներու միայն:

— Կայս. Իրատէ մը Հրամայած է Մալլյէին՝ 100 հազար զրշ. մեր Ս. Պատրիարքին տրամադրութեանը ներքեւ գնել, գաւառացի կարօւեալներուն բաշխելու համար, Խեմտից տեսուչ Զօպանեան Միհրան էֆ. նախընթաց օր Մալլյէի պաշտօնատունը ներքեւ կը հաջուածի մէջն է ստացաւ 30,000 զրշ. զոր Ս. Պատրիարք Հայը անմիջապէս զրկեց գաւառացի ամէնէն աւելի կարօւեալներուն:

— Քղիի Խուփս գիւղէն գեկանեմեր 5 ժուականով կը զրեն մեղի թեմ Առաջնորդական փոխանորդ Տ. Արիստակէս վարդապետ Խաչատուրեան

այդ զիւղը երթալով՝ բանալ տուեր է ազգ. վարժարանները, երեք կարող գասատուներ պաշտօնի կոչելով:

— Ս. Պատրիարք Հայը երկու շրջարերական-ներ զրկեց մայրագալուքիս եկեղեցիներուն մէջ կարգացուելու համար, Առաջնովն ։ Բ. Սրբազնութիւնը կը հրաւիրէ ժողովուրզը յառաջիկայ Շննդեան տոնին առթիւ ընդհանուր կարօւելոց համար ըրջագայուելիք պնակներուն մասնակցիլ, երկրորդով՝ Ազգ. Հիւանդանոցի բազմազան պէտքերը շեշտելով, այդ հաստատութեան համար ալ հարկ եղած օգնութիւնը ըլ վանալ կը յորդորէ:

— Տիարպէքիրի առաջն, Տեղապահ Տ. Խղեկիէլ վարդապետ զրած է Ս. Պատրիարք Հօր թէ Պատրիարքարանի յանձնարարութեան համաձայն փութացիր է տեղըոյն Գերմանական և Ամերիկական որբանոցներու տնօրէններուն հետ բանակցիլ, որպէս զի որբերուն կրօնի ուսում աւանդուի և կիրակի ու տօն օրեր եկեղեցի տարուին անոնք: Գերմանական որբանոցի անօրէն Մը, Պէտչնիչնի հետ մեր բանակցութեան արդիւնքը, կը զրէ Տ. Խղեկիէլ վարդապետ, շատ գուացուցիչ եղաւ, վասն զի համակերպեցաւ մեր առաջարկութիւններուն և յայտնեց թէ ինք նոյն իսկ պատրաստ է որբերը ցերեկները ազգ. վարժարան զրկել, եթէ առաջնորդանի կողմէ մշում տրուի բարեկարգ վիճակի մը վերածելու ազգ. վարժարանը, վասն զի նկը տակաւին մասնաւոր գասենթացքներ չե կազմած, իր բացած որբանոցին նպաստող ընկերութեան կողմէ այդ մասին հրահանգ ստացած ըլլալուն համար ինք արտօնուած է միայն որբերը պատրաստել ցուրտէն և փրկէլ անօմութենէն, Պալով ամերիկան որբանոցին, Տ. Խղեկիէլ վարդապետ կը յայտնէ թէ տնօրէնը և ուսուցիչները ամէն միջոց ի գործ կը դնեն օտարացնելու համար որբերը իրենն մայրենի կրօնէն և լեզուեն, ոչ եկեղեցի կը զրկեն և ոչ իսկ թոյլ կու տան որ սյցելութեամբ կրօնի դասաւանդութիւնը լլլոյ. Մեր ըրած գիտողութեան փոխարէն իրենց վերջն խօսքը կարտասաննեն. Առաք որբերը մեղմէ, եթէ մեր գործին պիտի խառնուիք:

— Ս. Խրուսաղէմի լուսարարապետ Տ. Սահակ Ապիսկ, Խապայեան Խրուսաղէմի մատենագարանին մէջ գտնուած 3000-ի մօտ զրչագիրներու ցուցակագրութիւնը պատրաստելու ձեռնարկեր է, իւրաքանչերին վրայ յատուկ ուսումնասիրութիւններ և բաղդատութիւններ ընելով:

— Տ. Մուշեղ վարդապետ կը զրէ Պատրիարքարան թէ Ակնայ և Ապուշէլոի ազգայիններուն մէջ ծագած վէճը ըստ կարելեցին կարգադրած է և յաջողած է գաւանափոխութեան զիմուները վերադարձնել Մայրենի Խեկեղեցւոյ ծոցը:

— Բալուի, Զնքուշի և Արզունիի առաջնորդ

դական Տեղապահ Տ. Եղիշի Ռ. Վ. Գալիսոց ձեւան ինդրած էր Պատրիարքարանն որ Բալուի մէջ բացուելիք որբանոցը Արդյունի Բարձրահայեաց վանքին մէջ Հաստատուի սահայն Բալուցի ազգայիններուն գիմունին վրայ՝ Պատրիարքարանն յանձնարարուած էր որբանոցը Հաստատել Բալուի Քաղցրահայեաց վանքին մէջ, Այս հրահանգին համեմատ, որբանոցին բացու մը կատարուեր է արդէն:

— Ասէք առաջ Պատրիարքարանի կողմէ եղած գիմունի մը վրայ՝ գաւառաբնակ ազգայիններու զինուորական տրոց գանձումը կայսերական Իրատէով յետաձգուած էր երկու տարուան համար: Այդ պայմանաժամը լրանալու մօտ ըլլալով թերկութեամբ կիմանանք թէ Ս. Պատրիարք Հօր Խնդրանքին վրայ՝ այս անգամ Վ. Ե. Սուլթանը բարեհաճած է հրամայել որ տարի մըն ալ յետաձգուի յիշեալ տրոց գանձումը: սոյն յետաձգման վերաբերեալ կայս: Իրատէն հազորդած է Բ. Դրան: Կայսերական այս նոր շնորհը Ազգ: Պատրիարքարանի կողմէ պիտի հեռազրուի Առաջնորդարաններուն:

— Աերջապէս Սըվազ ալ ունեցաւ իւր Ազգ: Որբանոցը՝ Առաջնորդ Արքազան Հօր ջանքերով: և Թոգատի վիճակէն և Սվազէն առնուած որբերութիւնը բարձրացաւ 180-ի: Քաղքիս ս. Սարգիս եկեղեցւոյն շրջափակին մէջ գտնուած յերսիսեան վարժարանը յատկացուեցաւ Որբանոցին: Այն անգամէ բազկացած խնամակալութիւն մը կազմուեցաւ Առաջնորդարանի կողմէ որոնք հիմակուհիմայ կաշխատին պայծառացնել և արդիւնաւորել հետզհետէ այս մարդասիրական գործը:

Ինչպէս յայտնի է, այս Որբանոցին համար Մուկուայի բարեպաշտ ազգայիններու կողմէ Ազգ: Պատրիարքարանի տրամադրութեան տակ դրուած 20 ոսկույ ամսաթոշակը կայ միայն: որով հազիւ քառասուն որը կրնան խնամուիլ: Խնդիր է թէ 180 որբերը ինչո՞վ և ի՞նչպէս պիտի խնամուին: Սըվազի համար եթէ քիչ մը բարի կամեցողութիւն կենայ: Նախանձելի հաստատութիւն մը կրնանք ունենալ և օգտակար ծառայութիւն մը մատուցանել ամրող վիճակայիններուն: որոնք սիրայօժար տրամադիր են մասնակցելու միշտ այս որբախնամ գործին: Որբերու հագուստն ու ճերմակեղէնները և այլ յարակից պարագաները հոգացուեցան այս 300 ոսկիսով: որ Վ. Ե. Սուլթանին կողմէ շնորհուած էր վիճակիս Առաջնորդ Արքազան Հօր՝ Ազգ: Պատրիարքարանի միջոցաւ: Ճերմակեղէնները տուները կարուեցան: մայքրմերը և երաշիմերն ու կօշիկներ ձրիաբար պատրաստուեցան արհետաւորներէ:

ԱԽՈՏՐԻՈՅ ՀԱՅ ԴԵՂԹԱԿԱՆՈՒԹԻՒՆԻ *

Սուչուայի և շրջակայից մէջ զանուած հայերը հին ժամանակները գետի թոլոնիս և Եւրոպական այլ երկիրներ զաղթած հայերի մի հատուածն են, որոնք մինչեւ ցարդ իրենց Ազգային եկեղեցւոյն ջերմուանդ մնացած են: Այդ գաղթականութեան այդ կողմէր հաստատուելու իսկական թուեկանը որոշել զրեթէ անհարին է, և այդ մասին Սուչուայում գտնուած միջոցիս իմ կատարած ամեն խուզարկութիւններ անհետեւանք մնացին: թէ և Պուքովինայի անցեալով հետաքրքրուող ուսումնասէր օտարազգիք Հայերի այն կողմէր հաստատուիլ մինչև 13-րդ: Դարը կը համարին: բայց այդ ամենը հաւանականութիւնների վրայ միայն հիմնուած կարծիքներ են: Այսու ամենայնիւ առ այժմ կարելի է տսել թէ 15-րդ գարուն անպատճառ Սուլշաւոյի մէջ Հայեր հաստատուած էին վերջնական կերպով քանի որ 16-րդ: գար սկիզբէն իրենց համար յատուկ կառուցուած եկեղեցիներ և վանքեր ունին: 16-րդ: գարու սկիզբները եկեղեցի և վանք շինելու չափ ոյժ ունեցող մի գաղթականութիւնն զրունուելու համար անհրաժեշտ պետք է հաւատալ թէ 15-րդ: գարեն արգեն հայերը այնտեղ հաստատ բնակութիւն և որոշ մի համայնք կազմած պետք է լինէին: Աւանդութիւնը Սուչաւայի հայութիւնը Անիի գաղթականութեան մի հաստածը կը համարի ինչ որ հաւանականութիւնէ հետի չէ, ի նկատի ունենալով իրենց չափազանց եկեղեցամիրութիւնն և Անիցիներու մոլութիւնն եղող բազմաթիւ եկեղեցիներ ունենալու սովորութիւնն (այժմ մի միայն Սուչաւայի մէջ և եկեղեցիներ կան: իսկ աեղական աւանդութիւնը կհաւասարիացնէ թէ ժամանակին 11 եկեղեցիներ կան եղիր):

Սուչաւայի և Պուքովինայի ամրողջ նաշանդին մէջ հինգ եկեղեցի կայ: Սուչաւացւոց եկեղեցիներ կը համարուի Ա.

* Քաղուած Աւստրիոյ և Բուլղարիոյ հայոց այցելու հովիւ Արժ. Արհեն վ. վիհունու նորին Վեհափուրիկան լուծ եկեղեցից:

